

# ԲԱԶՄԱՎԵՊ ՀԱՆԴԻՍԱՐԱՆ

ԲԱՆԱՍՏԵՐՈԿԱՆ -ԳԻՏԱԿԱՆ -ԲԱՐՈՅԱԿԱՆ

0322-0326

ՀԱՅԱՐ

ՁԴ

1927

ԱՊՐԻԼ

ԹԻՒ 4



## Խ Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

— — —

### ԱՊՐԻԼ 27

**ԱՄԵՆ տարի Մեծին Մխիթարայ մահուան տարեղարձին անմահութեան նոր շունչ մը կը ծաւալի. մահը կարծես աւելի արգասաւոր ու յաւերժացնող է քան կեանքը. անոր անիւնն երկու զարէ աւելի է տակաւին պաղած չէ, ամէն օր կը վերածնի բազմութեան մը սրտին մէջ՝ հոգեզմայլ տարփողուուով:**

Մխիթար Կ'իշխէ մահէն անդին ալ, գուցէ մարդու մը բուն իշխող մասը զերեզմանէն անզին կը սկսի. կեանքը կ'ուրուազրէ միայն՝ որպէս զի մահը լրացնէ ու զեղերփինէ. կեանքը կը ծնանի՝ որպէս զի մահն անմահացնէ անոր ծնունդը. այս պէս անձը ալ լոկ անհատ մը չ'ըլլար, այլ համագործակցութեան տարր մը ժողովուրդներու գոյութեան մէջ, նոյնացող զանգուածին էութեան հետ, անոր պէս

անսահման, անոր պէս յափտենական. ինցն ալ փոխադարձ կու տայ իր փառքին ցոլց մը ամրոխին, իր երջանկութենէն բուրում մը քաղցածներու. Մխիթարայ յայտնութիւնն այդ երկու ոյժերուն՝ անհատականին և հաւաքականին ձուլումը կը ստեղծէ:

Ինց կ'ըլլայ մին այն անձերէն՝ զորաբաղբելու համար ստէպ ժողովուրդներ կը սպառն իրենց ոյժն և գոյութիւնն ալ, յետոյ այդ անձէն ընդունելու նոր կեանց ու նոր զօրութիւն: Անկարելի չէ տնանել ժողովուրդներու պատմութեան մէջ անզիացութեան դարեր, հեղդ ու մեռնական երեւոյթով, ուր սակայն թացուն ոյժեր և ազդակներ կը շարժին ու կը գործեն տեսակ մը անդորր անտեսութեան մէջ, յեղակարծ յորդելու բեղուն արտադրութեամբ:

Մխիթարայ երեւումը այդպէս կը ներ-

7



կայանայ. Հիւծումի և ջնջման քանի մը լի ամենաջերմ ձկտումներ ունեցած է դարձեր հարկաւոր կ'ըլլան այդ վերանորոգողը սերելու համար։ Ծնունդ ցաւատանջ յոյսերու և ժողովրդեան մարմոր կեանբին՝ նոր կեանցով ու գոյութեամբ կ'օժտէ այդ ժողովուրդը. սպառող կ'ըլլայ ծեր ցաղաքակրթութեան, նոր մը հիմնելու համար. խորհուրդի մը պէս կը յայտնուի՝ արդինի լոյսեր հրավառելու համար. արշալոյսի պէս զուարթացուցիչ, զիշերուան պէս միշիթարող։

Միշիթար երեւան կու զայ իրը նորոգող ժողովրդեան հոգեկան կեանբին (հոս կրօնական կէտը նկատի չէ առնուած). այդ տեսակ անձը զաւակ ըլլալու է բուն զանգուածին. և իրաւամբ ինը ապրած և զգացած է այն բոլորը, իր սիրած բարախած է այն ամէնով՝ որով ժողովուրդը տուայտած ու հրճուած է. իր հոգին սիրարրած է անձինի և արեան հայրենի կարմիր սրբութիւններով։ Յետոյ կը տեսնենց որ իրը գործիչ, սոսկ անհատ մը չի յայտնուիր այլ իրը ներկայացուցիչ. իր մէջ անձը երեւան կու զայ ժողովրդեան կամ ըսենց հաւաքական ոյժի բուրը կարողութիւններով, ուր տիրապետող ոչ մէկ տարր կայ, բայց փոխարէն բոլոր կենունակ զօրութիւններն համերաշխ ու արգասաւոր համախմբութիւն մը կազմած են բանին և ողջմուռթեան ճառագայթներուն ներքեւ. այդ բոլոր յատկութիւններն ու ծիրքերը խորունկութենէ աւելի տարածականութիւն ունին ընդարձակուելու և ընդգրկելու ժողովրդեան բոլոր խաւերն ալ. իր բոլոր իդմերը դիմած են զանգուածին. այս տեսակէտով առաքեա-

լի ամենաջերմ ձկտումներ ունեցած է միշտ։

Երեւան կու զայ նաեւ իրը նախագահ զափար և ծրագիր. այդ տեսակ անձը կը կրէ իր մէջ ժողովրդեան հոգին, անոր շունչը, անոր տեսականը, որ ժամանակի աւերումներէն ու սպառութենէն ճողովրած կը վերապի միշտ աննիւթ սրբավայրի մը մէջ, սպասելով եզական անձին՝ անոր մէջ զետեղելու իր բոյնը։ Միշիթար այդ անձն էր ու բերածը լոյսն էր իր մէջ իշած դարերու երկնքն։

Ինը կը յառաջէ սպագայի այդ գաղափարականով, բորբոքուն կամբով, անհատնում զօրութեամբ և նուանումներու յոյսով, իրազործելու համար ազգին զարգացումը, ազատութիւնը, հայականութիւնը. բոլորն ալ ողջ զիծեր արդիւնացած իրենց ծրագրի կատարելութեան մէջ։

Մարդկային ոչ մէկ զաղափարական չէր կրնար սակից աւելի իրականութեան մօտենալ. այս պատճառաւ մենց նայեցանց Միշիթարայ իրը լոյսէն աւելի կենսունակ իրի մը, որովհետեւ անեղծ երջանկութիւններ բողոքնեց մեր մտքի վայելքներուն մէջ. իրը երկնքի կապոյտէն աւելի յուսալից բանի մը, վասն զի փառահեղ տեսականներ հրաշազարդեց մեր սրտի անհունին մէջ. ըմբոնելի է ուրեմն երը հիմակ ալ կը մերձենանց իր շիրմին իրը մեր էութեան որրանին, իրը մեր կեանքի զրաւականին։

Անկարելի է որ մարդ ճանչնայ վինքը, ծանօթանայ իր գործին, չհմայուի և չսցանչանայ։

Հ. Կ. ՔԻՊԱՐԵՍԱՆ